

ՀՈՒԽԱ ՄԿՐԵՐԼԻՆՔ

ՄԱՅԸ  
ԵՒ  
ԿԱՊՈՅՏ ԹՐԱՉՈՒՆԵ


ԹՐԳՄ. Ա. Հ. ԳԱԼԻՈՆՃԵԱՆ

ԱԵՐԱՍՏԻԱ



ՄԱՐԶՈՒԱՆ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՎԵԱՆ

1914



10/2006

84  
12-65

1-0

08 OCT 2010

19 NOV 2010

Ա/ԲՀ8/1  
Մ-45

ՄՈԽԻՄ ՄԵՐԿԵՐԻՆՔ

84  
Մ-65

ՄԱՀԸ

ԵՒ

ԿԱՊՈՅՏ ԹՌՉՈՒՆԵ

ՄԱՏԱԳԻՐ

ԹՐԳՄ. Ս. Հ. ԳԱԼԻՈՆՃԵԱՆ

ԱԵԲԱՍԻԱ



ԱՐԺԻ ԳԵՂԱԶԱՐԱՆ

Գ. Պալին — 1508

ՄԱՐԶՈՒԱՆ

ՑՈՎԱԳՐՈՒԹԻՒՆ ԽԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

1914



28 JUN 2013

6624

Сибирский У.У.Д. бывший  
губернаторский лесопильня.  
Бывшее  
имение  
Земельного землемера Чистякова  
(Абрамчукова) system


II. III

Горбунов 196

6624



4490 - 2010



Զ Օ Յ



Charles Henry Holbrook

Լուսահոդիք բարեկամ

Անցած ամառ, խաղաղ զիշերուան մը մէջ,  
լուսինին դէմ, պարտեզի զմրուխ շանցին վրայ, ե-  
րազած պահուդ, սեւ-հոգի բարբարութեր երբ կուրծ-  
ըլդ զնդակահար ըրին, եւ անկէ ի վեր վայրկեան  
միսկ չկրցի հաւասար թէ մեռար դուն:

Մ'ծ Մածողի մը «Մահուան» մութ խորհուր-  
դին շուրջ, արտայացած լուսաւոր մածումներու  
բարգմանութիւնս թեզի ձօնելով՝ յայտնի կ'ըղճամ այն  
հաւասէլ թէ դուն այժմ ձեռնաւրկած եւ «Փառաւոր  
Արկածախնդրութեան», եւ կ'ապրիս ասդեռուն մէջ:  
Քու հոգիդ լոյսի մաֆուր շող մըն եր. եւ «Ճառա-  
զայրը յի բաղուիր»:

Ս. Հ. Գ.

## ՄԱՀ

Մահը այն կհսն և ուր, բոլոր այն բաները ուրնի կը խուսափին մեր աշալշուրենեն, կը միանան եւ կը դաւակցին մեր երջանկուրեան դեմ։ Մահեն որքան սոսկանի, այնան սոսկալի կը դառնայ ան։ Մենի կը սփապենի մեր ուշադրութիւնը կոնակ դարձնել մահուան գաղափարին, փոխանակ նակատաբաց անոր ընդառաջ երբալու։ Մահը կը յանձնենի բնազդի աղօս ձեռքերուն, առանց մեր իմացականուրեան մեկ ժամը նուիրելու անոր։

Զարմանալի է որ, մահուան գաղափարը, որ պէս էր ըլլար անենեն կասուրեալ եւ լուսաւոր գաղափարը — ըլլալով ամենեն հաստաք եւ անխուսափելին — կը մնայ ամենատկարն եւ ամենայետամեացը մեր գաղափարներուն։ Մահուան վրայ մըսածել կը սկսինի այն ատեն միայն, երբ այլեւս չունինի զօրութիւն ոչ միայն մտածելու այլ նաեւ շնչելու։

Պիտի դրսաւորենին մահուան գաղափարը։ Մեզմէ իւրաքանչիւրը աղեկ կ'ընէ իր իմացականուրեան զօրութիւնովը եւ իր օրերուն լոյսովը լուծելով մահուան գաղափարը. այն ատեն կարող պիտի ըլլայ ըսել մահուան. «Չեմ զիսեր ո՛վ ես դուն. եք զիսնայի, տերդ կ'ըլլայի, բայց այն օրերուն երբ իմ աշերս աւելի լաւ կը տեսնեին, ես սորվեցայ քէ ինչ, չես դուն, այդ բաւ և մեզ արգիլելու իմ տեր ըլլա-

ին»։ Այսպէս մեզմէ խւախանչիւրը ազատած պիտի ըլլայ հոգեվարքի ցաւերեն։ մեզմէ խւախանչիւրը, մահուան վայրկեանին, փոխանակ արտասանելու մեռնողին ահարկու աղօրքը, որ անդունդներու աղօրքն է, պիտի արտասանէ աղօրքը իր կեանին բարձունքներուն՝ ուր պիտի խմբուին խաղաղութեան հրեստակներ, — նման, իր կեանին ամենէն ակսնակիս եւ յսակ խորհուրդներուն։ Միրք այդ աղօրքներու աղօրքը չէ։ Զէ որ հեմարիս եւ արժեխաւոր աղօրք մը ամենաջերմ եւ անօսականոնիր զանմն է հասնելու եւ ընդգրկելու անծանօրը։

Պէտք է մահը ազատենի այն բոլոր բաներին որոնի նախընթաց են անոր։ «Բժիշկները եւ խահանաները», կ'ըսէ Նաբոլենն, «Շատոնց ի վեր սկսած են մահը զժնդակ դարձնել»։ Պէտք է մահը ազատենի այն բոլոր բաներէն որոնի անոր չեն վերաբերի։ Մենք վերջին հիւանդուրիւնը մահուան կը վերագրենք եւ այդ ժիշտակ չէ։ Հիւանդուրիւնները ոչինչ ունեն հասարակաց այն բանին նետ որ կը վերջացնե զանոնի։ Հիւանդուրիւններ մաս կը կազմեն կեանին եւ ոչ թէ մահուան։ Բժիշկներ յահախս կ'երկարաձրգեն հոգեվարքի ցաւերը, զանալով ենրական ազատել մահուան նիրաններէն։ Բայց անզամ մը որ բժիշկը եւ հիւանդը սորված բլան ինչ որ պէտք է, այլեւս ոչ մեկ բնական եւ բնազանցական պատճառ չի կրնար գոյուրիւն ունենալ արգիլով որ մահուան գալուսը բունի գալուստին չափ հիւրբնկալիքի չըլլայ։

Դեռեզմանի առևուսներն աղ մահուան չեն վե-

րարելիր։ Միրք մահն է որ կը փորէ մեր գերեզմանները։ Երէ չեն կրնար առանց սոսկումի մասնել գերեզմանին մէջ հանգչող սիրելիններու մասին, արդիօք մահն է որ զանոնի հոն դրած է, թէ ոչ մենք։ Մահը կ'իջնէ մեր վրայ կեանին մը տանելու կամ ձեւափոխելու համար։ Մահը դատենի իր բրածն, ու ոչ թէ իր զալին առաջ եւ մեկնելին ետք մեր բրածն։ Երբ հեմարիս բարձրուրիւններ մը դիտուի, տարրալուծուղ մարմին մը աւելի խորշելի չէ հան բառամող ծաղիկ մը կամ փերւող բար մը։ Մահը ոչ այլ ինչ է բայց միայն անմահ ծնունդ մը։ Մահուան պատկերը, մահերու երեւակայութեան մէջ, ամեն բանէ առաջ կախուած է բաղումի արարողուրիւններ։ Եւ բաղումի արարողուրիւնները կը կառավարեն ոչ միայն մեռնողին բախսը, այլ նաև մեացողներուն երջանկուրիւնը։ Մահուան յատուկ միակ սարսափ մը կայ. այն անծանօրին սարսափը որուն մէջ կը նետէ մեզ մահը։ Մահը նակատելու ատեն չիւարանինք մեր միտերէն վանել ինչ որ դրական կրօնները դրած են հոն այդ մասին։ Անոնցմէ եւ ոչ մեկը չի ներկայացներ ապացոյց մը՝ որուն առջեւ կրնայ խոնարհի իմացականուրիւնը։ Մենք կը զրանուինք անդունդին առջեւ. այդ անդունդը պարպուած է այն բոլոր երազներէն ուռնցմով զայն լեցուցած են մեր նախնիք։ Անոնք զիտնալ կը կարձեին ինչ որ կայ հոն. մենք զիտենի ինչ որ չկայ հոն։ Միակ կէտը որ կը հետաքրքր մեզ սա է. — անծանօրը որ մեզ պիտի վիճակի, ահարկո՞ւ է թէ ոչ։

Կրօնիցերէն դուրս չորս կարելի լուծումներ կան այս հարցին: 1. Կատարեալ անհաջում: 2. Վերապրում մեր այսօրուան զիտակցուրիւնով: 3. Վերապրում առանց ունեկ զիտակցուրեան: 4. Վերապրում ժիշերական զիտակցուրիւնով կամ զիտակցուրիւնով մը որ տարբեր է այս աշխարհի մէջ մեր ունեցած զիտակցուրինեն:

1. *Սնկացումը անկարեղի:* Մենք բանարկեալ ենք ենի անհունուրեան մը որուն մէջ ոչինչ կ'ոչնչանայ, որուն մէջ ամեն բան կը ցրուի բայց բան մը չոչնչանար: Մեր մարմինն ոչ մեկ հիւլեն, մեր զիդերուն ոչ մեկ քրորումը չի կրնար երալ տեղ մը ուր անհանայ, որովհետեւ, չկայ տեղ մը ուր ունեկ բան դադրի գոյուրինն: Ունեկ բան մը ոչնչանայու համար հարկ է որ ոչնչուրիւնը գոյուրինն ունենայ, եւ երե, ոչնչուրիւնը գոյուրիւմ ունի, ինչ ձեւի տակ կ'ըլլայ բող ըլլայ, այլեւս ոչնչուրիւնը ըլլակ կը դադրի: Ամեն պարագայի տակ, եւ այս միայն կը հետաքրքրէ մեզ, երե անհուրիւնը կարելի ըլլար անգամ, բանի որ ան բան մը չէ, չի կրնար սոսկալի ըլլալ:

2. *Մեր եսին ամենէն հասատում կերը մեր յիշողուրինն է:* Ի՞նչ կազմուրիւն ունի այս Եսը որ մեզմէ իւրաքանչիւրը ժիշերի կեդրոնը կը դարձնէ: Եսը մեր մարմինն զգացողուրիւններէն կազմուած է քէ մեր խորհուրդներէն անկախ մեր մարմինն: Մեր մարմինը ինքոյնին զիտակից պիտի ըլլա՞ր առանց մեր միտին: Միւս կողմէ, ի՞նչ պիտի ըլլար մեր միտին

առանց մեր մարմինին: Մենք առանց միտի մարմիններ կը հանչնանք. բայց ոչ միտի առանց մարմինի: Այս Եսը ոչ մեր մարմինն է ոչ ալ մեր միտիք: Երբ կը զանանք վերջնական վերլուծման մը ենթարկել զայն, կը զննենք որ ան ուրիշ բան չէ այլ միտայն յիշողուրիւններու յաջորդուրիւն մը, գաղափարներու, զգացողուրեան, ունակուրիւններու եւ զիտակից կամ անզիտակից հակազդեցուրիւններու մէկ շարքը՝ շրջապատող երեւոյններու դէմ: Այս միգամածին, Եսին, ամենէն հասատուն կէտը յիշողուրիւնն է, որ արտաքին, երկրորդական կարողուրիւնն է մեր մտին եւ կրնայ աներեւուրանալ մեր առողջուրեան ամենաքերեւ մեկ խանգարումովը: Ի՞նչպէս անզիտակից ենրքող մը բած է շատ իրաւամբ, այն որ բարձրագոչ կ'աղաղակէ յաւիտենականուրեան համար, իմ Եսիս բուն մասն է որ պիտի կորուուի: Արդ, ինչ որ կը բաղկացնէ մեր զիտակցուրիւնը, մեր մարմինն կուգայ: Մեր միտիք լոկ կը կազմաւուրէ այն ինչ որ կը հայրայրուի մարմինն: Ի՞նչպէս, ուրեմն, այդ միտիք կրնայ մնալ այն ինչ որ եր, երբ այլեւս գոյուրիւն չունի այն մարմինը որ կազմեց զայն: Այնպէս կը բուի ուրեմն քէ, մեր Եերկայ զիտակցուրիւնով վերապրիլ այնքան անհնարին եւ անհակնալի է, որքան կատարեսլ անեացումը: Երե նոյնիսկ կարելի ըլլար, բնաւ սոսկալի չպիտի ըլլար: Երբ մարմինը վերանայ, ովիտի վերջանան նաև Ֆիզիկական ցաւերը. Ֆիզիկական ցաւերուն հետ պիտի վերջանան նաև իմացական եւ բարոյական

զաւերը որովհետեւ, եթէ մնենք, պիտի զսնենք ո՞ւ  
այս վերջինները յառաջ կուզան մեր գգայարանի-  
ներու բնաւորուրիւններէն եւ կապերէն: Մեր հողին  
կը զգայ մեր մարմինին եւ շրջապատող մարմիննե-  
րու տառապանիներուն նակազգեցուրիւնը. մեր հո-  
ղին չի կրնար տառապիլ իննե իր մեջ կամ իր ընդ-  
մեջէն: Հոզին իրեն յատուկ ցաւ մը ունի, այն և  
չզիտնալու ցաւը. անգամ մը որ ազատի մարմինէն;  
կրնայ տառապիլ այն մարմինին վերլիւումովը մի-  
այն: Հոզին անզզայ և այդ բոյոր բաներուն որոնք  
երջանկուրիւն չեն: Հոզին նակատագրուած և միայն  
անսահման ուրախուրեան համար, որ զիտնալու եւ  
հասկնալու ուրախուրիւնն է:

3. *Առաջին ակնաւկոյ տոանց զիտակցուրեան*  
վերապրիլ ամեննեն հաւանականը կը քուի: Ասիկա  
հաւասար և անեացումի: Անօնք որ ամեննեն դիւ-  
րին կերպով լուծել կ'ուզեն այս հարցը, կ'ընդոււ-  
նին այս տեսուրիւնը: Անօնք վախնալու բան չու-  
նին: Մարմինը կը տարբարուծուի եւ այնու չի կրո-  
նար տառապիլ միտքը, անջատուած ցաւի եւ հա-  
նոյի աղբիւրէն, մարմինէն, կը ցրուի, կը մարի  
անսահման խաւարի մեջ: Ու ինչ որ կը հետեւի  
մեծ խաղաղուրիւնն է որուն համար այնին յա-  
նախ կ'աղօրէն — անչափ, աներազ եւ անարուն  
հուն: Բայց այս լուծումը հեղգուրիւնը փաղաքող  
լուծում մըն է: Այս լուծումը ընդունողները մեր ներ-  
կայ զիտակցուրենին զատ զիտակցուրիւն չեն նանչ-  
նար: Այս հարցը սակայն, սերօրէն կտապուած է

մեր եղանակաւորուած զիտակցուրեան: Բնաւ յոյս  
չկայ զայն լուծելու. բայց գեր ազատ ենք միւրնիլ  
անօր մրուրեան, մեջ որ թերեւս հաւասարապէս  
իմիտ չէ ամեն կէմի վրայ:

*Փառաւոր արկածախնդրուրիւնը:* Հոս կը սկսի  
բաց ծովը. միակ արկածախնդրուրիւնը որ կը վայ-  
լի մարդկային կուրծի մը: Սորվինք մահր նկատել  
իբր կեանքի մեկ ձեւը որ չենք հասկնար դեռ. ա-  
նոր վրայ նային այն նոյն աշխով որով կը նայինք  
ծնունդի վրայ: Եթէ՝ ծնանելի առաջ, արտօնուելինք  
ընտրել մահուան փառաւոր ժամուն եւ չզոյուրեան  
միջեւ, մեզմէն ո՞ր պիտի ուզեր զալ այսպիսի աւ-  
խարն մը՝ ուր այնեան ժիշ բան կայ սորվելու, երէ  
վսան չըլլար որ այս աշխարհը պիտի բողու եւ  
պիտի մտնէ անհունուրեան մեջ, նոն աւելի սորվե-  
լու, համար: Կեանքի ամենայաւ մասը այն և որ  
մեզի կը պատրաստ այս վայրկեանը. մահր միակ  
նամբան և որ մեզ կ'առաջնորդէ այն մողական  
դուռը՝ ուրկէ կը մտնենք այն անբախտատելի խոր-  
հիրդաւորուրեան մեջ՝ ուր դժբախտուրիւնները եւ  
տառապանիները և եւս են, ուր ամենալայը որ  
կենայ պատահիլ մեզի, աներազ հունն և որ պմե-  
նամեծ երանուրիւնը կը սեպենք աշխարհի մեջ:

*Սահմանաւոր նոր տանջանի մըն և:* Այդ բաց  
ծովը խորաչափելի առաջ, դիտել տանի անոնց ո-  
րոնք կը փափախին պահել իրենց առաջուան նոր,  
թէ պնոնք կը վերակոչեն այն չաշարանները դ-  
րնցմէն կը պոսկան: Նոր սահմաններ կ'ենթադրէ. Նոր

Հի կրնար շարունակել իր գոյուրիւնը առանց ան-  
ջատուելու իր ցըապատկն։ Որքան զօրաւոր է Եսր,  
այնքան նեղ են իր սահմանները, իւ այնքան տառա-  
պագին։ որովհետեւ, միտք երբ տեսն իր սահմանները,  
պիտի ուզէ զլել անցնիլ զանոնք. հետեւաբար յաւեր-  
ժական պայտար մը գոյուրիւն պիտի ունենայ իր  
եռորեան եւ իր ըդանեներուն միջեւ։

Միւս կողմէ, անոնք որ կ'ուզեն իրենց ներկայ  
Խոսվը վերապրիլ անոնց կ'ըսենք որ իրենց խոր-  
հուրդին կամ եռորեան մեկ մասնիկին վերապրումը  
բաւական պիտի ըլլայ զիրենք վերանորոգել կրկին  
անհունուրեան ծոցին մէջ. երեւ անհնարին կը բուի  
որ շարժում մը, բրրուու մը, ճառագայրում մը  
դադրի եւ անեանայ, ինչո՞ւ ուրեմն խորհուրդ մը  
դադրի եւ անեանայ։ Մեր հոգեկան եռորիւնը, ա-  
զատգրուած իր մարմինն, երեւ չուծուի անհու-  
նուրեան մէջ, պիտի զարգանայ հոն եւ անի ընդմիւն։  
Դաս կարելի է որ մեր այսօրուան բարձրագոյն ըլ-  
ձանները մեր ապագայ զարգացման օրէնքները պի-  
տի ըլլան։ Ամեն պարագայի տակ մեր եռորիւնը  
ճակատագրուած է ապրիլ անհունուրեան մէջ եւ  
անհունուրիւնը երանուրիւն է։

Ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը անհունուրեան  
մէջ։ Անհունուրիւնը երկու հանգամաննով կը ներ-  
կայանայ մեզի. մեկը մեր բանականուրեան ըմբո-  
նած անհունուրիւնը, միւսը մեր զգայարաննե-  
րուն։ Հաս մեր բանականուրեան, տիեզերք ան-  
սահման է ժամանակի եւ միջոցի մէջ. անսկիզբ

եւ անվախնան. նաև աննպատակ, որովհինեւ, երեւ  
ունենար ունեկ նպատակ, անոր հասած պիտի ըլլայ  
անցած տարիներու անհունուրեան մէջ։ Աշխարհներ  
եւ մարդեւ ունեկ ազդեցուրիւն չունին անոր վրայ։  
Խնչ որ էր ան սկիզբէն. նոյն է եւ պիտի մնայ  
ընդմիւն։ Այսպէս, ըստ բանականուրեան, անհու-  
նուրիւնը կատարեալ բացարձակ եւ անփոփոխ է։  
Խոկ, ըստ մեր զգայարաններուն, այդ բայցարձակ,  
կատարեալ տիեզերին մէջ կը բաւարին միլիոնաւոր  
աշխարհներ, սահմանուած ժամանակի եւ միջոցի  
մէջ. ասոնք կը ծնին, կը մեռնին եւ վերսին կը  
ծնին. ասոնք ամբողջին մաս կը կազմին. եւ մենք  
այս մասերը միայն զիտենք. ան որ տեղ մը չերքար,  
առլի է այնպիսի մասերով որոնք տեղ մը կ'երքան։  
Այսպէս, ըստ մեր զգայարաններուն, անհունուրիւնը  
դեռ կը փնտու ինկիննը, դեռ բարեշօջուելու վրայ,  
դեռ ի լինելուրեան է։

Արդ, այս երկուտեն որն ալ որ ըլլայ ճշմարիսը,  
հարցնենք. ինչ պիտի ըլլայ մեր ճակատագիրը այդ  
անհունուրեան մէջ։ Արդեօս ապերշանիկ պիտի ըլ-  
լանք հոն. — դժուար քէ. տիեզերք չի կրնար ապեր-  
շանկուրեան համար գոյուրիւն ունեցած ըլլալ՝ ոչ  
իր ամբողջուրեանը մէջ ոչ ալ իր մասերուն. կէտ  
մը չարշարել նոյն է աշխարհ մը չարշարելուն հետ.  
Եւ երեւ տիեզերք կը չարշարէ իր աշխարհները, իր  
մասերն է որ կը չարշարէ. իրերու բնական բերումը կը  
պատասխն մէջ. անկարելի է որ ցաւը, տառապան-  
քը տիեզերքի տեւական օրէնքը ըլլայ, տիեզերք ինքնիր

օրէնքը եւ միակ տէրը պէս է ըլլայ. Երէ տիեզերք ապերջանիկ ըլլայ, այդ կը նշանակէ որ ան կ'ուզէ իր ապերջանկուրիւնը, եւ երէ տիեզերք կ'ուզէ իր ապերջանկուրիւնը, ուրեմն խենք է տիեզերքը. Եւ երէ տիեզերք մեզի խենդ կը բռւի, այդ կը նշանակէ որ մեր բանականութիւնը ամէն բանի հակառակ կը գործէ, եւ կամ կարև խօսիով, կը դատէ ինչ որ երքէ չի հասկնար:

Բայց տղայական է խօսիլ երջանկուրեան կամ ապերջանկուրեան մասին, երբ խօսքը անհունուրեան մասին է: Երջանկուրիւնը կամ ապերջանկուրիւնը այնտան անհասատ, մասնական զաղափար մըն է որ ըուտով օդը կը ցնդի երբ անոր սահմաններէն անդին կը կոլսենք: Երջանկուրիւնը եւ ապերջանկուրիւնը կը յառաջանան մեր ջիղերուն բանի մը պատահմունքներէն. մեր ջիղերը ժինուած են ամենէն նուրբ բաներն զգալու. Եւ ինչ բան որ իբր ցաւ կը զգան, կրնան նոյնը իբր ուրախուրիւն զգալ:

Յաւերժական զարուն եւ պատահուրիւն: Փոխանակ վախճանու անջրավետի միայնուրենէն, բոցերէն, աշխարհներու բախումէն, լաւ կ'ըլլար ինքնէն համոզել այսպէս, թէ, մեր մորքին վրայ բանի մը պտուրներու յաւելումով կրնանք անջրավետի ջերմասինանը, լուսուրիւնն ու խաւարը՝ անուշ զարնան մը, աննաման երածուրեան մը եւ աստուածային լոյսի մը վերածել: Աւելի դիւրին կ'ըլլար ինքիննիս համոզել թէ այն արկածները զորս տեսնել կը կարծենք անհունուրեան մէջ, ոչ այլ ինչ են

ոչ այլ ինչ են այլ միայն կեանքը. մէկը նիւրի եւ հողիի այն սօներէն՝ երբ, մահը, արտախուլով զէր մեր երկու քեմամինները — ժամանակը եւ միջոցք—կ'արտօնէ մեզ մասնակցիլ այդ սօնին:

### ՄՈՌԻՍ ՄԷԹ-ԷՐԵՒԱՆ

Ամփոփեց՝ Ս. ԳԱԼԵՅՆՃԵԱՆ

ՄԱՅԱԺԵԱՄՑ

Կ 490 - 20/10



Բ Ա Ա Ա

ԿԱՐԱՅ ՇՈԽՈՒՄԵ

Մոռիս Մէրկերշինգ ապրող Պելճիզացի ամենամեծ գրագետն է, եւ համաշխարհային համբաւ կը վայելի . դեռ անցած տարի Նովելի մրցանակը խղեց : Իր ԿԱՊՈՅՑ ԹՈՉՈՒՆԸ ՇԵՏՎԵԼՔ գրականութեան զրուխ գործոց մըն է . փոքր յասպառումներով զայն հայացներով, կ'ուզեմի մեր ժողովուրդին ներկայացնել Տիեզերական համբաւ վայելող մեծ գրական դիմք մը :

ԿԱՊՈՅՑ ԹՈՉՈՒՆԸ Վիշիտովայութիւնն է Երշանկութեան, պատկերացուած այնաև հմտութեամբ արդի զիւական եւ ընկերային շարժումներու եւ ապազայ տեսլականներու խորհրդանշապահ ընդելուզումովը :

Գոյութիւն ունի՝ ԿԱՊՈՅՑ ԹՈՉՈՒՆԸ — Երշանկութիւնը : Դեռ ոչ մեր ներկայ ապերջանիկ կեանին մէջ . քերեւս զոյութիւն ունենայ «Ապազայի Թագաւորութեան» մէջ :

1913. Նոյ. 6.

Սըլվագ

Ա. Հ. Պ.



## ԿԱՊՈՅՑ ԹՈՉՈՒՆԸ

Ա. ԱՐԱՐՈՒԱՄ

(Տեսարանը կը ներկայացնե վայտահարի մը խրճիրը . մեջը կը տեսնուին օնախ մը, պահարան մը, հայցի տապակ մը, ծամացոյց մը, ճախարակ մը, եւլն. պահարանին առջեւ Շունը եւ Կատուն քրեթին պոչերնուն կը ննանան, երկու փոքրիկ տղամիներ, Թիլրիլ եւ Միրիլ, նոյր եղբայր, կը ննանան :)

**Թիրիլ — (արքննաղով) Միթիլ :**

**Միրիլ — Թիլթիլ :**

**Թիրիլ — Կը քնանա՞ս :**

**Միրիլ — Դո՞ւն :**

**Թիրիլ — Ի՞նչպէս կրնամ քնացած ըլլալ քանի որ  
հետդ կը խօսիմ :**

**Միրիլ — Բոէ՛, այսօր Ծնո՞ւնդ է :**

**Թիրիլ — Այ՛, բայց Հայր Ծնունդը այս տարի մեւ  
զի բան չպիտի բերէ եղեր :**

**Միքիլ** — Ինչո՞ւ :

**Թիմիլ** — Որովհեանեւ քաղաք գայող և լուր առւող  
չկայ, բայց գալ տարի պիտի բերէ :

**Միքիլ** — Գալ տարին շատ հեռո՞ւ է :

**Թիմիլ** — Բաւական, բայց այս գիշեր հարուստ  
աղաքներուն պիտի գայ :

**Միքիլ** — Իրա՞ւ :

**Թիմիլ** — Բան մը զիտեմ :

**Միքիլ** — Ի՞նչ :

**Թիմիլ** — Ելենք անկողնէն :

**Միքիլ** — Պէտք չէ ելենք :

**Թիմիլ** — Ինչո՞ւ, մեզ տեսնող չկայ :

**Միքիլ** — Օ՛հ, ինչքան կը զուարձանան :

**Թիմիլ** — Դէմի տունը, հարուստ աղաքներն են,  
Ծնունդի ծառը կը զարդարեն :

(Երկու տղաները մինչ այսպէս պատուհան ե-  
լած հիանեով եւ մանկական բղձաններով կը դի-  
տին դէմի տան հարուստ տղաներուն զուարճու-  
թիւնը, դուռը կը բաղխէ մեկը, տղամբ երկչօտու-  
թիւնով կը բանան դուռը, ներս կուգայ կուզ, կաղ  
եւ կարնատես Ոզի մը.)

**Ոզին** — Դուք հոս՝ երգող խտաք կամ կապոյտ թըլո-  
չունը ունի՞ք :

**Թիմիլ** = Խոս մը ունի՞ք, բայց չի կրնար երգել :

**Միքիլ** — Թիլթիլ թըլուն մը ունի :

**Թիմիլ** — Բայց ուրիշի չեմ տար ես :

**Ոզին** — (ակնոցը կը դնէ՝ վանդակին բոշունը յննէ-  
տու նաևար) Աամկա չեմ ուզեր, բաւական կա-

ողոյտ չէ, պէտք է երթաք և գանէք իմ ուզած  
կապոյտ թըլուն :

**Թիմիլ** — Բայց չեմ զիտեր տեղը :

**Ոզին** — Ես ալ չեմ զիտեր, ասոր համար պէտք է փէն-  
տրոնի արգէն. անպատճառ պէտք է ինձի, իմ  
աղջկանս համար է՝ որ շատ հիւանդ է :

**Թիմիլ** — Ի՞նչ ունի, ո՞ր տեղը կը ցաւի :

**Ոզին** — Աղէկ չենք զիտեր, երջանիկ ըլլու կ'ուզէ :

**Թիմիլ** — Կօշիկ չունինք :

**Ոզին** — Աամկա հոգ չէ, ես ձեզի մողական գրւ-  
խարկ մը պիտի տամ. ահաւսսիկ :

**Թիմիլ** — Օ, ի՞նչ սիրուն կանաչ գլխարկ մը այդ  
մէջի փայլող առարկան ի՞նչ է :

**Ոզին** — Աամկա մնձ աղամանդն է որ մարդերու  
տեսնել կուտայ :

**Թիմիլ** — Զի՞ վեասեր :

**Ոզին** — Ընդհակառակը, գուն անով նոյնիսկ իրե-  
րու ներսը կրնաս տեսնել. զօր օրինակ, հացին,  
զինիին, պղպղեղին հոգին :

**Թիմիլ** — Շաքարին հոգին ալ կրնա՞մ տեսնել :

**Ոզին** — Սնչուշա, անով կրնաս անցեալը և ապա-  
գան իսկ տեսնել :

**Թիմիլ** — Հայրիկը զայն ձեռքէս կ'առնէ :

**Ոզին** — Զի տեսներ որ, ոչ ոք կը տեսնէ զայն որքան  
ատեն որ զլուխիդ մէջ է :

(Երբ Թիմիլ աղամանդը ձեռքը կ'առնէ եւ զայն  
փոքրիկ մը կը դարձնէ իր ձեռքին մեջ, յանկարծա-  
կան եւ ապեցուցիչ փոփոխութիւն մը կը տեսնուի

ամեն բանի վրայ. հոն գտնուած ոզիի խորանը՝ հիանալիօրէն զեղանի իշխանութիի մը կը փոխուի. կայծեաւերը, որոնցմով ժինուած են խրճիքին որմերը, կը տղըողան, կապոյս զոյն կը հազին, կը քափանցկանան եւ կը փալիին ամենարանկազին բարերու նման: Համես կան կարասիները կը կենդանանան եւ կը նույն. փայտէ սեղանը մարմարէ սեղանի մը լուրջ եւ ծանր կերպարանքը կ'առնէ. ժամացոյցին դեմքը կը քարքէ իր աչերը եւ բաղցրօրէն կը խնդայ եւ նօնանակը պարունակող դուռը կը բացուի եւ ժամերը դուրս ելլելով իրարու ձեռքէ բռնած եւ ծիծառկոս՝ կը սկսին պարել բայցը երածըսութեան մը չափին համաձան:)

**Թիթիւ,** — Ինչու պատերը այսքան փայլուն են,  
շաքար թէ ոչ թանկագին քարէ շինուած են:

**Ազին** — Բոլոր քարերը նման են, բոլորն աղ թանկագին են, բայց մարդիկ անսնցմէ մէկ քանին միայն կը տեսնեն:

(Տղաքը հետաքերուած, այս կարգի հարցումներ կ'ընեն Հացին, Կրակին, Լոյսին, Շան, Կատուին եւն. ի մասին, որոնք աղամանդին մոզական զօրութիւնով ի հանդէս կուզան.)

**Ազին** — (Խօսիր այդ բոլորին ուղղելով) Սարպուած ևմ ձշմարտութիւնը բակը ձեզի բոլոր անսնք սրմնք պիտի բնկերանան աղաքներուն՝ պիտի մեռնին ձամբան վախճանին:

**Քոլորը** — (Բացի Շունիկ' եւ Լոյսին) Մենք չենք բնկերանար անսնց. (ամեն մեկը իր տեղը կը փնտուի:)

**Ազին** — Ամէնքդ ալ հիմա իմ տունս պէտք է գաք իմ հետո. (Խօսիր Հացին ուղղելով) Պուն առ վանդակը՝ որուն մէջ պիտի դնենք կապոյտ թռչունը:

## Ա Ա Բ Ա Գ Ո Յ Ֆ

ՄԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԱՐԱՆ Ա. ՌԴԻՒՆ ՏԱՆՀ ՄԷԶ

(Փառաւոր սրան մը՝ մարմարեայ սիւներով եւ  
ոսկիէ եւ արծաքէ տառերով դրուագուած աստի-  
հաններ.

Կատուն, Հացը, Շունը եւլն. վիճաբանութեան  
մը բռնուած են Կապոյս Թոշութին ի խնդիր տեղի  
ունենալիք ճամբորդութեան մասին:)

Կատուն — Եկէ՞ք, դազրեցէ՞ք շաղակրատելէ. մեր  
ապագան վտանգի տակ է . . . : Լսեցինք, Ողին  
ըսաւ թէ այս ճամբորդութեան վախճանը  
պիտի ըլլայ նաև մեր կեանքերուն վախճանը . . . :  
Մեր գործն ըլլալու է ուրեմն. կարելի եղա-  
ծին չափ զայն երկարել ամեն միջոցներով . . . :  
Ուրիշ բան մըն ալ կայ. մենք պարտինք խոր-  
հիլ մեր սերունդին և մեր զաւակներուն ճա-  
կատագրի մասին :

Հացը — Լսեցէ՞ք, Կատուն շիտակ կ'ըսէ :

Կատուն — Լսեցէ՞ք ինձի, դուք բոլորդ որ հոս ներ-  
կայ էք, կենդանիները, իրերը եւ տարրերը  
ունին հոգի մը զոր մարդը չի գիտեր, չի ճանչ-  
նար դեռ: Ահա թէ ինչու տակաւին անկա-  
խութեան մնացորդ մը կը վերապահենք մեզի,

բայց եթէ մարդ զտնէ Կապոյս Թոչունը, ա-  
մեն բան պիտի հասկնայ, ամեն բան պիտի  
տեսնէ և այն ատեն մենք կատարելանէս իր  
գերին պիտի ըլլանք: Ահա թէ ինչ սորված եմ  
իմ հին բարեկամէս՝ Գիշերէն, որ նաև պահա-  
պանն է կեանքի գաղանիքներուն: Արդ մեր  
շահը կը պահանջէ արզիլել մարդը որ չգտնէ  
Կապոյս Թոչունը, նոյն իսկ եթէ հարկ ըլլայ  
աղաքներուն կեանքը վտանգել:

Շունը — (զայրացիոս) ինչ կ'ըսէ այդ մարդուկը. ան-  
գա'մ մըն ալ ըսէ, տեսնեմ թէ շիտակ լսեցի՝  
լսածննրդ . . . :

Հացը — Կարգապահութիւն. խօսելու կարգը Զերը  
չէ. այս ժողովին նախագահը ես եմ:


Շունը — Ասիկա ծիծաղելի է: Մարդը կայ և ատ  
ամեն բան է: Մենք պարագնք հնազանդիլ ա-  
նոր և ուզածը ընել. ատիկա է միտակ և միայն  
իրողութիւնը . . . : Ուրիշ մէկը չեմ ճանչնար  
բացի Մարդէն: Կեցցէ Մարդը . . . : Մարդը Ասու-  
տած է:

Կատուն — Զէ՞ որ մենք բոլորս, Զուր, Կրակ, Հաց  
և Շուն, զահերն ենք անանուն բոնակալու-  
թեան մը: Կը յիշէ՞ք այն ժամանակը, երբ,  
բանապետն գալէն առաջ, աղատ կը շրջէնք  
երկրին երեսը: Կրակը և Զուրը աշխարհին մի-  
ակ աէլեկրն էին. իսկ այժմ . . . զալով մեզի, —  
չբատի զաւակները մեծ վայրի կենդանիներուն: . . .  
Զգոյշ . . . բան մը չընել կեղծեցէք . . . Ողին և

Լոյսը կուղան . . . Լոյսը Մարդուն կողմը բռունած է , անիկա մեր ամենէն գէշ թշնամին է :  
(Ողին եւ Լոյսը Թիղրիշի եւ Միրիշի հետ կը մտնեն)

**Պղին** — (խօսիք կենդանիներուն ուղղելով) Տղաքը այս գիշերը իրենց մեռած ընտանիքին մօտ պիտի անցնեն , միեւնոյն ժամանակը դուք ալ պատրաստ պիտի ըլլաք վաղուսն ճամբորդութեան համար որ շատ երկար պիտի ըլլայ . ամեն մարդ իր գերին դրուխը : (Յետոյ խօսիք ուղղելով Հացին) . — Թողլ Հացը այս իրիկուտն համար վահովակը Թիղթիին յանձնէ : Կարելի է որ Կապոյտ Թոչունը պահուած ըլլայ Անցեալին մէջ , պատրիուն տունը : (Յետոյ Ողին զանոնի կ'առաջնորդէ Յիշողուրեան Երկիրը) :

### Վ Ա Ր Ա Գ Ո Յ Բ



### Տ Ե Ս Ս Ր Ա Ն Ի Ա

Ցիշողութեան Երկիրը

(Հոծ մշուշ մը՝ որուն մէջ կը նշմարուի հսկայ կաղնիի մը բունը , վրան գրատախակ մը զամուած . Թիլրիլ եւ Միրիլ Կաղնիին առջեւ են):

**Թիրիլ** — Ահա՛ ծառը :

**Միրիլ** — Հո՞ն է գրատախատակը :

**Թիրիլ** — Զեմ կրնար կարգալ . . . կեցի՛ր . բռնին վրայ պիտի մազլցիմ . . . ձիշդ ան է . «Յիշութեան Երկիր» զրուած է :

**Միրիլ** — Լա՛ւ . Մեծ Հայրենիս և Մեծ Մայրելինիս ուր են :

**Թիրիլ** — Մշաշին եաեւ . պիտի տեսնենք :

**Միրիլ** — Բան մը չեմ կրնար տեսնել . . . կը մսիմ . ա՛լ ճամբորդել չեմ ուզիք , տուն երթալ կ'ուշ զեմ :

**Թիրիլ** — Եկո՛ւր , աղայ մի ըլլար . Ի՞նչ Զուրին պէս կուլաս . . . Նայէ՛ , անա մշուչը կը փարասի արդէն : (Մշուչը կը փարատի . ծաղկէ կամարի մը տակ , շինականի փոքրիկ , զուարը լունիր մը կ'երեւի , մեջը կը տեսնուի սեւ բրոշունով վանդակ մը . դուռին բոլ կը կենայ նստարան մը՝ որուն վրայ պառկած կը հնան տղաներուն Մեծ Հայրը եւ Մեծ Մայրը:) :

**Թիրիլ** — (Անլիջապս ճանշմարով զանոնի) Մեծ Հայրս և Մեծ Մայրս են :

**Միրիլ** — (Ճակնելով) Այո՛ , այո՛ , այնազէս է , այնազէս է :

**Թիրիլ** — (Դեռ իիշ մը կասկածոս) Զգո՞յշ , չենք զիտեր գեռ թէ կրնա՞ն արթնալ . ծառին եաւ կենանք : (Մեծ Մայրը կ'արքնայ եւ հանաց մը յաշերով իր աւուսնին վրայ կը նայի որ կ'արքնայ կամաց մը):

**Մեծ Մայրը** — Կանխալզացում մը ունիմ թէ այսօր մեր թոռները մեզի պիտի այցելին :

- Մեծ Հայրը** — Անկասակած անոնք այսօր մեր մասին կը մտածեն, քանզի ծունկերս կ'առղջնտին։  
(Թիղրիլ եւ Միթրի կը վագեն դեպի իրենց մեծ հայրն ու մայրը)։
- Մեծ Մայրը** — Տեսա՞ր, ես քեզի չըսի՞։
- Մեծ Հայրը** — Թիլթի՞լ, Միթի՞լ, դ՞ո՞ւք էք։
- Մեծ Մայրը** — Անոնք են. (կը փորձե դեպի տղայի վագեղ) չեմ կրնար վաղել, դեռ յօդուածացաւ ունիմ։
- Մեծ Հայրը** — Ես ոլ չեմ կրնար վաղել պատճառը իմ փայտէ սրունդս է. գիտէք թէ կազնիէն ինկայ, սրունդս կոտրեցաւ և տեղը փայտէ սրունդ անցուցինք զոր կը կրեմ ցարդ։
- Թիրիլ** — Ամբողջ ժամանակը կը քնանա՞ք։
- Մեծ Հայրը** — Այո՛, առատ քուն կը քաշենք. միայն այն ատեն կ'արթնանք երբ ողջերը յիշեն մեղ։ . . . Ա՞հ, լաւ է քնանալ երբ կեանքը վերջացած է. բայց նաև հաճելի է մերթ ընդ մերթ արթնալ։
- Թիրիլ** — Աւքեմն իրապէս մեռած չէք։
- Մեծ Հայրը** — Ի՞նչ կ'ըսես. ի՞նչ կ'ըսէ աս տղան։ Բառեր կը գործածէ զորս մենք չենք հասկընար։ Ամիկա նոր բա՞ռ մըն է, նոր գի՞ւտ մը։
- Թիրիլ** — «Մեռա՞ծ» բառը։
- Մեծ Հայրը** — Այո՛, ի՞նչ կը նշանակէ այդ բառ։
- Թիրիլ** — Կը նշանակէ թէ մէկը աղեւս ողջ չէ։
- Մեծ Հայրը** — Ի՞նչ ապուշ են ողջերը . . .
- Թիրիլ** — Ահաւասիկ սեւ թռչունը. դեռ ան կ'երգէ։

- Թիրիլ** — (Նշմարած ըղալով որ բոցունը կապոյն է) Բայց ան կապոյտ է. ատիկա է այն թաջունը, կապոյտ թռչունը՝ զոր ես Ոզիին պիտի տանիմ։ Օ՞հ, ան կապոյտ է. կապոյտ, կապոյտ մարմարեայ կապոյտ գնդիկի մը չտփ կապոյտ. (աղերակով) Մեծ Մայր զայն ինձի պիտի տա՞ս։
- Մեծ Մայրը** — Անշնուշտ, անշնուշտ, մեզի ի՞նչ օգուտ ունի, մինչեւ վերջը կը քնանայ. մենք երբեք չենք լսեր իր երգը։
- Թիրիլ** — Ո՞ւր է վանդակս. զայն վանդակս մէջ պիտի դնեմ. իրաւ՝ ինձի տուիք. չէ. Մեծ Մայր. Ոզին որքան պիտի ուրախանայ. Լոյն ալ . . .
- (Մեծ Հայրն ու Մեծ Մայրը տղաներուն ճաջ մը կուտան կանաչազարդ գետենին վրայ. յետյ տղայ կ'այցելեն իրենց մեռած բոյրենի ու եղբայրներն որոնեն նոյնպէս ճաշին կը մասնակցին։ Թիղրիլ եւ Միթրի կը մեկնին. դարձեալ մշուշ եւ կաղնի։)

Ա Ա Ր Ա Զ Ջ Ջ

## ՄԱՍԱՐԵԱՆՑ

### Գ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԱՐԱՆ Ա. ԳԻՇԵՐԻ ՊԱԼԱՏԸ

(ՄԵծ եւ հիանքաւ սրան մը՝ գերեզմանալին վեհուրեամբ՝ որ Յունական տաճարի մը տպաւուրարիւնը կը ձգէ. սիւնազարդ, սեւ մարմարէ զարդարանեւերով, նոյնակա ոսկին եւ երենոսէ զարդերով. սրահը տրապիզածեւ է. երկարաբարէ աստիճաններ կը գրաւեն սրահին ամբողջ լայներ եւ զայն երեք բեմերու կը բաժնեն: Զախ եւ աջ կողմը, սիւներուն մեջտեղ պղինձէ մուր դռներ կան. ետեւը՝ պըղինձէ ուրիշ հսկայ դուռ մը. պալատը լուսաւորուած է շատ աղօս լոյսով մը, որ զիսաւորաբար մարմարէն եւ երենոսին արտացոլանալ կը բուի: Վարագոյրի ելլելու պահուն, Գիշերը, շատ ծեր կնիկան մը կերպարաննով երկար եւ սեւ հազուած՝ նրանած երկրորդ բեմի սանդուխին վրայ, երկու փոքրիկ տղաներու մեջտեղ, որոնցմէ մեկը գրեթէ մերկ՝ խոր բունի մէջ կը խորդայ, միւսը ուղղաձիգ կեցած է ոտենին գլուխը խողարկուած:

Աջ կողմէն կը մտնէ կատուն:

Գիշեր — Ո՞գ է հոտ մտնողը:

Կատուն — Ես եմ, Մայր Գիշեր, յոդնած եմ:

Գիշեր — Ի՞նչ ունիս, տղա՛յ, գալիքացած կ'երեւիս,  
և մինչեւ պեխերդ ցեխը թաթաւուած ես:

Կատուն. — Մեր դազանիքը վատնակի մէջ է. կրցայ վայրկեան մը փախիլ և քեզի լուր բերել: Արդէն քեզի խօսած՝ նմ Փոքրիկ Թիլթիլն՝ փայտահարի տղուն մասին, նաև մոգական Ագամանի մտնի. այսօր հոս կուգայ կապոյտ Թըլչողը ուղելու քեզմէ:

Գիշեր — Ուրիմն գես չէ գտած զայն . . . :

Կատուն — Շուտով պիտի գտնէ զայն եթէ հրաչք մը յի կատարենք. ահա թէ ինչպէս է խնդիրը. — Լայսր, որ անոր կ'առաջնորդէ և մեզ կը մասնէ, սորված է որ կապոյտ Թըլչունը, իրական կապոյտ Թըլչունը, որ կընայ ապրիլ օրուան լոյսին մէջ, պահուած է հոս, երազներու կապոյտ Թըլչուններուն մէջ որոնք կ'ապրին լուսնի լոյսով և կը մեռնին՝ երբ արեւ տեսնեն:

Գիշեր — Ի՞նչ օրերու մէջ մնացինք. վայրկեան մը հանգիստ չունիմ: Այս վերջին ապրիլներս Մարդը չեմ հասկնար: Ի՞նչ կուզէ, ի՞նչ է իր նորատակակէտը: Անսպատճառ ումնն բան գիտնալո՞ւ է:

(Աջ կողմէն վախճառով կը մտնեն Թիլթի, Միրի, Հացը, Շաբարը եւ Շունը):

Փիլրիլ — Բարի լոյս, Տիկին Գիշեր . . .

Գիշեր — Ես լոյս չեմ ճանչնար, բարի գիշեր ըսէ:

Փիլրիլ — Ասոնք քու պղտիկներդ են:

Գիշեր — Ասիկա թունն է:

Փիլրիլ — Ի՞նչո՞ւ այսքան գէր է:

Գիշեր — Որովհետեւ աղէկ կը քնանայ:

Թիրիլ — Իսկ այդ միւսը՝ ինչու երեսը կը ծածւ կէ, հիւանդէն է. անունն ինչ է:

Գիշեր — Ան ալ Քունին քոյրն է. աղէկ է, չիշեր իր անունը: Կատուն ըստ ինձի թէ հոս եկած էք Կապոյտ Թռչունը վնասուելու համար:

Թիրիլ — Սյո՛ եթէ արածնէք. կը հաճի՞ք ըսել թէ ո՞ւր է:

Գիշեր — Չեմ գիտեր, աղուո՞րս. հոս չէ. չեմ աեսած զայն:

Թիրիլ — Ա՛յո, ա՛յո. Լոյսը ըստ ինձի թէ հոս է, կը հաճի՞ք ձեր բանալիները ինձի տալ:

Գիշեր — Դուք պէտք է գիտնաք որ ևս պահապտ եմ ընութեան բոլոր գաղանիքներուն, և բացարձակապէս արդիլուած է ինձի այդ գաղանիքներու բանալին մէկու մը տալ, մասնաւորապէս տղու մը:

Թիրիլ — Երաւունք չունիք մկժել երբ Մարդն է որ կրւզէ զանոնք:

Գիշեր — Ո՞վ ըստ քեզի:

Թիրիլ — Լոյս:

Շունք — Բանի ձեռքէն առնեմ. իմ փոքրիկ աստուածու:

Գիշեր — Գանէ նշանը ունի՞ս:

Թիրիլ — (Զերիլ զլիխն տանեղով) Ահա՛ Ադամանդը:

Գիշեր — (Սիպուած կը յանձնէ բանալիները) Էզ-գուշացէ՛ք. վասնզի մը չպատահիք. ես պատասխանատու չեմ:

Թիրիլ — (Կը մօսենայ առաջին դուռին) Ի՞նչ կայ

այս դուռախն ետեւ:

Գիշեր — Կարծեմ Ոգիները:

Թիրիլ — (Երկար տատանումներէ վեց կը դարձնէ բանալին, հինգ վեց Ոգիներ տարօրինակ եւ տարբեր կերպարաններով դուռն կը խոժեն և ամեն կողմէ կը փախչին, Գիշերը կը հետապնդէ զանոնիք. Միթի սուխակի ճիշ մը կ'արձակի. Հացը տարափած վանդակը կը ձգէ ձեռին.)

Գիշեր — Շու՛տ, շու՛տ, դուռը փակէ՛. անոնք պիտի պի փախին և աղեւո չպիտի կրնանք բանել զանոնք... Հնա ձանձրսնալ ոկտոս են այն օրէն իվեր՝ երբ մարդիկ աղեւո լրջօրէն չեն հաւատաք իրենց: (անոնց ետքին փազերով, օձերէ շինուած խարազանով մը կը յաջողի կրկին իրենց տեղը վերադարձնել զանոնիք:)

Թիրիլ — (Ուրիշ դուռի մը մօսենաղով) Սյա դուռը բանա՞մ:

Գիշեր — Ես քեզի ըսի թէ հոս չէ Կապոյտ Թռչունը. բայց, ինչպէս որ կը հաճիս... բա՛ց եթէ կ'ուղիս. Հիւանդութիւններն են հոս պահուած. մի՛ վախնաք, անոնք չատ հանդարտ են, խեղճ փոքրիկ արարածները, երջանիկ չեն: Մարդը ժամանակէ մը իվեր բուռն պատերազմ կը մզէ անոնց դէմ. մասնաւորաբար միքրոպի գիւտէն ի վեր:

Թիրիլ — (Կը բանայ, բան մը յերեւիր) Դուրս չե՞ն գա՞ր:

Գիշեր — Հսի քեզի թէ ինկնձերը յուսահատած են.

բժիշկները այնքան անդությ կը վարսուին իրենց  
հետ . ներս մալիք և տե՛ս :

**Թիթիթի** — (Ներս կը մտնե եւ դուրս զալով) Կապոյտ  
թռչունը հոս չէ . այդ Հիւանդութիւնները շատ  
հիւանդ կը թույն . գլուխնին անդամ չվերցու-  
ցին . (փորիվի հիւանդուրիւն մը՝ հողարախնե-  
րով դուրս կը վախչի եւ կ'ըսկի կայտուել արա-  
կին մեջ .) Ո՞րն է սա :

**Գիւեր** — Հարբուխն է . ամենին նուռազ հալածուա-  
ծը և ամենին առողջը :

**Թիթիթի** — (Ուրիշ դուռի մը մօսենալով) Հոս ի՞նչ կայ :

**Գիւեր** — Զգո՞յշ . Պատերազմներն են . Ասառած  
զիսէ թէ ինչ պիտի պատահի եթէ անժնամէ մէ-  
կը փախի . բարերազդաբար շատ ծանրաշարժ  
և յամրաքայլ են :

**Թիթիթի** — (Կը բանայ . սարսալիանար) Անոնք վիթ-  
խարի և ահարկու են . չիմ կարծեր որ Կապոյտ  
թռչունը ունենան : (Ուրիշ դուռի մը կը մօսե-  
նայ :) :

**Գիւեր** — Հոս փակուած են Ստուերները և Սոր-  
սավիները . ասոնք ալ Հիւանդութիւններուն  
պէս հանդարտ են :

**Թիթիթի** — (Կը բանայ եւ զանոնի դիտելէ վերջ) Ո՞հ ,  
ի՞նչ սարսափելի են :

**Գիւեր** — Ծզթայուած են . ասոնք միտյն չեն սար-  
սափել Մարդէն . բայց զոյցէ դուռը , չըլայ որ  
զայրանան :

**Թիթիթի** (Ուրիշ դուռի մը մօսենալով) արծէմ ասիւ-

կու աւելի մութ դուռ մէն է . հոս ի՞նչ պա-  
հած ես :

**Գիւեր** — Այս դուռին ետեւ քանի մը Դաղսնիք-  
ներ կան :

**Թիթիթի** — (Դուռը կը բանայ եւ զրոխը մերս եր-  
կարեղով) Ո՞հ , ինչքա՞ն ցուրտ է . աչքերս կը  
կոկծան . չուտ գոցեցէք :

**Գիւեր** — Ի՞նչ կայ . ի՞նչ տեսար :

**Թիթիթի** — Զեմ դիտեր . ահարկու էր . անոնք բո-  
լորը հասած էին հրէշներու պէս , բողոքն ալ ա-  
ռանց աչքի . . . Ո՞վ էր այն հսկան որ ջանաց  
յափիշատկել զիս :

**Գիւեր** — Հաւանարար կութիւնը :

**Թիթիթի** (Միւս դուռին մօսենալով) Սոիկա ու սար-  
սափելի՞ է :

**Գիւեր** — Ո՞չ . հոս ամեն բանէ քիչ մը կայ . հոս կը  
պահնեմ անդործածելի Սոսողերը , իմ անձնական  
իտուներս . քանի մը Շողեր որ ինձի կը վերա-  
բերին . ինչդէս , Կայծոսիկներ . նաև Յօղը ,  
Սոխակին Երդը , են :

**Թիթիթի** — Սոիկա ըլլալու է մեր վնասած դուռը :  
(կը բանայ . աստղերը զելանի օրիորդներու կեր-  
պարանով դուրս կը խուժեն եւ կը ցրոխն ալ-  
րահին մեջ . Սոխակին երգը կը հնչէ մկուդին  
եւ կը հեղեղի Գիւերի պարաը . Խունկը եւ Կայ-  
ծոնիկը եւ Յօղը նոյնպէս դուրս կը բային :

**Միւս** — (Ծափեղով) Ո՞հ , ի՞նչ գեղանի օրիորդներ :

**Թիթիթի** — Եւ ի՞նչ աղուոր կը պարեն :

**Միքի** — Եւ ի՞նչ ազուու, կր բուրեն։  
**Թիքի** — Եւ ի՞նչ քաղցր կ'երգեն։ (ետեւի դուռը  
 երրարսի) Ահա՛ հոս պահուած ըլլալու է կա-  
 պոյտ թռչունը։  
**Գիւեր** — Մի՛ բանար այդ դուռը։  
**Թիքի** — Ի՞նչու։  
**Գիւեր** — Քանդի չեմ ու զեր որ կորառւիս։ Ով որ  
 բացած է այդ դուռը, նոյնիսկ մազի չափ թող  
 ըլլայ, ողջ չէ վերագարձած . . . ինչ որ կայ հոտ  
 անբազատելիորէն ահարկու է քան այն բոլո-  
 րը զորս աեսանք նախապէս։  
**Վիքի** — (Արտաստացից) Թիւթիւ կ'արգելէ դուռը  
 բանալէ։  
**Հացը** — (Ծննադրելով Թիլրիլի առջեւ, կ'աղերսէ  
 ջրանալ պատը.)  
**Թիքի** — (Վերջապէս կը բանայ դուռը. կը յայ-  
 նուի պարտեղանու աւենանալաւանեղին. անի-  
 րական, անսաման, եւազպարսկ մը, զիշերա-  
 յին դյունի սղսղուն, ուր ասդեռու եւ մորտակ-  
 նեռու միջեւ, բաւառուիզով ինչ բանի որ կը  
 հսկին, բուշելով զոհարե զոհար և յուսին ճա-  
 ռագայրէ լուսին ճառագայր, հուրիփ նման  
 կապոյտ բոյուններ կը սաւառնին ներդաշնակօ-  
 րէն եւ մշտականօրէն դեպի հորիզոն։)  
**Թիքի** — (Ավշած զմայլած) Ով երկինք. հազա-  
 րաւոր, միլիոնաւոր կապոյտ թռչուններ, Մի-  
 թիւ եկոււր, բանենք. շուտ եկոււր, վերջապէս  
 զտանք զանոնք. մնալու ալ չեն վախնար, նա-

յէ՛, նայէ՛, լու սինին ճառագայթը կուտեն կոր։  
**Միքի** — (Կապոյտ բոյուններով ծածկուած) Ես ար-  
 դէն եօթը հատ բռնած եմ։  
**Թիքի** — Ես շատ աւելի։  
 (Թոյունները առած, տայը դուրս կ'եղեն քե  
 պարտեղին եւ քե բեւին։ Դիշերը եւ կատուն  
 բեւին վրայ հն դեռ։)  
**Գիւեր** — Զրոնեցին։  
**Կատուն** — Ո՛չ. Ես կը աեմհամ զայն լոյսինի լոյսի  
 ճառագայթին վրայ թառած. տյնքան բար-  
 ձըր թառած էր որ աղաքը չկրցան հասնիլ անոր։  
 (Վարագոյրը կ'իշեայ. դեռ վարագոյրը ջիմկած  
 ներս կը մենեն Լոյսը՝ ձայսկն, Թիլրիլ, Միթիլ եւ  
 Շունը՝ աջեն, կը վազեն իրենց բռնած բոյուննե-  
 րով կը ծածկուած. բայց բոյունները արդին ան-  
 կենդան բռնին, զրոյիները եւ բեւերը կախած։)  
**Լոյսը** — Լաւ, բռնեցէ՛ք զանոնք։  
**Թիքի** — Սյո՛, այո՛. այնքան որքան կ'ըղճայինք.  
 (Եր բոյունները Լոյսին ցուցնելու համար վեր  
 բռնելով եւ անոնց մեռած լլազը հակենալով։)  
 Ծն, անոնք մեռած են. ով մեռցուց զանոնք։  
 Քուկիններդ ալ մեռած են, Միթիլ։ (բարկու-  
 րեամբ մետեղով մեռած բոյունները), Ո՛չ. ա-  
 սիկա շատ գէշ է. Ես շատ սպերջանիկ եմ։  
 (Գրոյիլ բազուկներուն մեջ կը պահի եւ իր ամ-  
 բողջ մարմինը կը ցնցուի հեկեկաններով։)  
**Լոյսը** — (Զայն գրկերով) Մի՛ լար, աղա՛ս, դուն  
 չէիր բռնած այն՝ որ կրնար լոյսին մէջ ապրիլ.

ան ուրիշ տեղ գացած է . նորէն կը բռնմաք  
զայն :

**Շունը** — (նայելով մեռած բոցուններուն վրայ) Ուս-  
ուելու յարմաքը են :

(Բողոքը կը մեկնին ձախին:)

**Վ. Ա. Ր. Ա. Գ. Ո Յ Թ**

—————♦♦♦♦♦♦♦♦♦————

**Տ Ե Ս Ա. Ր Ա. Կ. Բ.**

ԱՆՏԱՌԸ

(Անտառ մը . զիւեր ե. լուսինը կը փայլի. զա-  
նազան տեսակ ծառեր, ինչպէս Կաղնի, Փեկոն. Կնձնի,  
Կաղամախ, Շոնի, Նոնի, Հազնի, Շազանակենի եւն:  
(կը մենի Կատուն.)

**Կատուն.** — (խոնարհեղով ծառերուն) **Բարեւ բոլոր ներ-**  
**կայ ծառերուն . այս օրը մեծ օր մըն է . օրե-**  
**րու օրը . մեր թշնամին կուգոյ ինքվինքը ձեր**  
**ձեռքը մասնելու : Թիլթին է , փայտահարին**  
**զաւակը որ այնքան չարիք հասցուցած է ձեզի:**  
**Կապոյա թռչունը կը փնտոէ զոր դուք . պահած**  
**էք Մարդէն՝ աշխարհի սկիզբէն իվեր : ... Այ-**  
**ունի Աղամանդը սրով կրնայ բռնադատել մեզ**  
**և մեր գաղանիքը կորզել մեզմէ . առկէ յարմար**  
**առիթ չի կրնար բլալ մեր սատիք՝ Մարդը , ըս-**  
**պաննելու :**

(Թիլթի, Միրիլ եւ Շունը կը մտնեն)

**Կատուն — Աղամանդը դարձուր .**

**Թիլթիլ — Ուր պիտի կենամ .**

**Կատուն — Հո՞ս , այս լուսնի ճառագալթին մէջ :**

(Թիլթիլ կը դարձնէ Աղամանդը . ծառերուն տե-  
րեւելով կը սկսին սօսակել . ծառերուն բռնելով կը  
բացուին եւ անոնց մեջն ծառերուն ողինելով  
դուր կուզան , իւրաժանցիւր կրելով նկարագիրը  
եւ բնոյրը այն ծառին՝ զոր ինք կը ներկայացնէ.  
բոլոր ողինելով կուզան եւ պար մը կը բոդրեն  
թիգիլի եւ միրիլի շուրց):

**Կաղամախը — (ամեննեն առաջ վագելով եւ ձայնին**  
**ներած ցախով ճաշաղվ) Մարդիկ . . . պղափկ**  
**մարդիկ . մենք կարող պիտի ըլլանք . չափուե-**  
**լու , խօսելու անոնց հետ . լուսթիւնը բռն ենք**  
**այլեւս . ուրկէ կուգան . ի՞նչ են . (Հազնիին**  
**որ համօրէն յառաջ կուզայ ծխամորձը բերանը)**  
**Պատգա . կը ճանչնա՞ն զանոնք .**

**Ճազնին — Երբեք չեմ յիշեր տեսած ըլլալ զանոնք .**

**Կաղամախ — Ո՞չ . անշուշտ տեսած ըլլալու հս .**

**Պուն գիտես բոզոր մարդիկը , դուն միշտ կը**  
**գեղեցին անոնց տուներուն շուրջ :**

**Ճազնին — Ո՞չ . չեմ ճանչնար այդ աղաքը . ես մի-**  
**այն կը ճանչնամ այն սկրահարները սրոնք լուս-**  
**նի լուսով զիս տեսնել կուգան :**

**Կաղնին — Ահա Կաղնին կուգայ . ան չորս հազար**  
**տարուան մարդ է . ան սամն բան պիտի ըսէ**  
**մեզի :**

(Կաղմին յաւրօրէն յառաջ կուզայ. շատ ծեր է. մասուռով բդանցուած կանաչ հազուստով մը. կոյր է. զաւազան մը բռնած է եւ կաղմեալ մը կ'առաջնորդէ իրեն. Կապոյ Թոյունը ծեր կաղմին ուսին թառած է.)

**Թիլրիլ** — Ահա՛ Կապոյտ Թոյունը, չո՛ւա, տո՛ւր ինձի:

**Ծառերը** — Լոռութիւն:

**Կատուն** — (Թիլրիլին) Կաղմին է. գլխարկդ հանէ՛.

**Կաղնին** — (Թիլրիլին) Ո՞ւ ես դուն.

**Թիլրիլ** — Փայտահարին որդին:

**Կաղնին** — Փայտահարին որդին. քու հայրդ շատ չարիք հասցուցած է. միայն ի՛մ վեց հարիւր զաւակներս սպաննած է: . . . Ո՞ւր են կենդանիները. անոնց ճայնը չեմ լսեր, ասիկա իրենց ալ կը վերաբերի ինչպէս եւ մեղի:

(Կը մենեն՝ ձագարի առաջնորդուրեամք՝ Զիուն, Կուղին, Եղին, Կոլին, Գայլին, Ոյլարին, Խողին, Սգաղաղին, Էշուն և Արշուն Ողինեւը.)

**Կաղնին** — Բոլորը պատրա՞ստ են:

**Ճազարը** — Հաւը չեր կրնար թողուլ իր հաւկիթները. Ազուէաը հիւանդ էր. Սաղը չի հասկցաւ:

**Կաղնին** — Այս տղաքը եկած են մեզմէ կորզելու այն գաղտնիքը զոր մեղի վերապահած ենք աշխարհի սկիզբէն ի վեր. անդամ մը սր Մարդը ափրանայ այդ գաղտնիքին, մեր բանը բուսած է: . . . աստոր համար առանց թեթևելու պէտք է սպաննել այս տղաքը:

**Յոլոր ծառերը** եւ բոլոր կենդանիները — Կախազան. Մահ. ալ հերիք եղաւ. ջախջախմնք զանմնք. ուտենք զանմնք. հիմա. հոս:

**Թիլրիլ** — (Կատուն) Ի՞նչ կ'ըսեն. տհաճութիւն մը ունին:

**Կատուն** — Մի՛ վախնար. քիչ մը ձանձրացեր են գտրունը ուշամասւն համար:

**Յուլը** — (Առաջ գաղով) Ես եղջիւրիս մէկ հարուածովը անոր փորին, կը մնացնեմ զայն:

**Փեկոնը** — Ես կը նուիրեմ իմ ամենէն բարձր ճիւղերէս մէկը զայն կախելու համար:

**Քաղեղը** — Ես ալ խեղդաչուանը կը հայթայթիմ:

**Շոնին** — Ես չորս տախտակներ կուտամ իրենց փոքրիկ դազաղին համար:

**Նոնին** — Ես ալ յաւիտենական դամբարան մը:

**Խոզը** — Կարծեմ ամենէն առաջ պէտք է ուտենք փոքրիկ աղջիկը:

**Կաղնին** — Ի՞նչ որ պէտք է որոշել այս է, թէ մազմէ ո՞րը պատիւը պիտի ունենայ առաջին հարուածը տալու:

**Շոնին** — Սցդ պատիւը ձեզի կը մնայ, մեր թագաւորը և նահապետը:

**Կաղնին** — Աւաշ, ես շատ ծեր եմ. կոյր և հիւանդ եմ և ձեռքերս ու ոտքերս ինծի չեն հընազանդիր:

**Շոնին** — Ձեզմէ վերջ ամենէն զօրաւոր բիր ունեցողը Փեկոնն է. թող ան առաջին հարաւածը:

— 44 —

**Փեկոնը** — Գիտէք թէ որդերը կրծած են զիս . իմ  
բիրս վստահելի չէ . Կնձնին և Նոճին զօրաւոր  
զէնքեր ունին :

**Անձին** — Ես հազիւ ուղղաձիգ կրնամ կենալ .  
անցած օր խլուրդ մը մեծ մասս զալորեց :  
**Նոճին** — Ինծի գալով . շատ երջանիկ կ'ըլլայի և  
պատրաստ էի առաջին հարուածը տալ . . .  
Սակայն իմ եղբօր Շոճին հետ եթէ ոչ զայն  
թաղելու պատիւը , գէթ անոնց վրայ արտասո-  
ուելու առանձնաշնորհը պիտի ունենամ : Կա-  
զամախին բաէք :

**Կադամախ** — Ե՞ս , լրջօրէն կ'ըսէք : Բայց իմ փայ-  
տըս տղու մը միսէն աւելի փափուկ է . ատկէ  
զատ , ջերմ ունիմ . անցած օր պաղ սուեր եմ :  
**Կաղնին** — Դուք բոլորդ կը վախնաք Մարդէն :

Ես մինակս յառաջ պիտի երթամ , թէպէտ ծեր ,  
անդամալոյժ , կոյր . . . : Ո՞ւր է (զաւազանով  
խարխարելով դեպի Թիլրիդ կը յառաջանայ):

**Թիրին** — (Զմեղին զրպանեն հանելով) Զի՞ս է որ  
կը վնառուէ այդ ծեր մարդուկը :

**Բոլոր ծառերը** — (Զմեղինի ի տես սարսալի ձի-  
յեր արձակելով) Զմելին , զդուչացի՛ր , զմելին :  
(կ'արզիլեն Կաղնին յառաջանալէ :)

**Կաղնին** — (Դաւազանը մետեղով) Ամօթ մեղի . . .  
թող կենդանիները ազատեն մեզ :  
(Բոլոր կենդանիները յառաջ կուզան եւ մեկիլ  
մեկիկ եւ խումբ խումբ Թիլրիդի եւ Միրիդի  
վրայ կը յարձակին , սակայն Շունը կը պաշտ-

պանէ զանոնի՛) Լոյսը կուգայ:

**Թիրին** — Լո՛յս , Լո՛յս , շուտ եկո՛ւր չո՛ւտու ապըս-  
տամբած են . բոլորը մեզի հակառակ են :

**Առյաբ** — Օ՛ . խեղճ տղաք . չէի՞ք գիտեր . Աղա-  
մանդը դարձուցէք և անոնք պիտի լուն :

(Թիլրիդ Աղամանդը կը դարձնէ եւ , թէ ծառերուն  
եւ թէ կենդանիներուն ոզիները իրենց տեղերը կը  
վերադառնան եւ ամեն բան առաջուան վիճա-  
կը կ'ըստանայ:)

ՎԱՐԱԳՈՅՑ

## Դ. ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍՍ.ՐՍ.Ն. Ա.

ՎԱՐԱԴՊԵՐԻՆ ԱՌՁԵՒ

(Կը մտնեն Թիրիլ, Միրիլ, Լոյս, Շուն և լն.)

Լոյսը — Ոգլէն նօթ մը ստացայ որուն մէջ կ'ըսէ  
թէ կապոյտ Թուչունը հաւանաբար հոս է.

Թիրիլ — Ո՞ւր:

Լոյսը — Հ՞ո՞ս, այդ պատին ետեւ գտնուող գերեզ-  
մաննոցին մէջ. կ'երեւի թէ մեռնողներէն մէկը  
զայն պահած է իր դամբարանին մէջ :

ՏԵՍՍ.ՐԸ.Ն. Բ.

ԳԵՐԵԶՄԱՆԱՑՈՒՆԸ

(Գիշեր է. լուսինը կը փայլի զիւղական զե-  
րեզմանատան մը վրայ. անհամար զերեզմանաբարեր,  
կանաչ հողակոյտեր, փայտ խաչեր: Թիրիլ եւ Մի-  
րիլ կեցած են կարե բարե սիւնի մը քով:)

Թիրիլ — Կը վախնամ:

Թիրիլ — Ես երբե՛ք չեմ վախնար:

Թիրիլ — Մեռելները չա՞ր են:

Թիրիլ — Կենդանի չեն որ:

Թիրիլ — Երբե՛ք մեռել տեսա՞ծ ես:

Թիրիլ — Այո՛:

Թիրիլ — Ի՞նչ բանի կը նմանի:

Թիրիլ — Բոլորովին ճերմակ, շատ հանդարտ և  
ողաղ, և բնաւ չէր խօսիր:

Թիրիլ — Այդ քարերը իրմաց տուներուն դուռա՞րն են

Թիրիլ — Այո՛:

Թիրիլ — Դուրս կ'եղեն երբ օդը պայծառ ըլլայ:

Թիրիլ — Միայն գիշերը գուրսա կ'եղեն:

Թիրիլ — Ինչո՞ւ:

Թիրիլ — Քանզի շապիկով են:

Թիրիլ — Ինչո՞վ կ'ապրին:

Թիրիլ — Սրմաններով:

Թիրիլ — Ինչո՞ւ չեն խօսիր:

Թիրիլ — Որովհետեւ ըսելիք չունին:

Թիրիլ — Ես երթալ կուզեմ:

Թիրիլ — Ոչ, ես Աղամանդը պիսի գարձնեմ:

Թիրիլ — Ո՛չ, ո՛չ, մի՛ լներ այդ բանը. ես շատ կը  
վախնամ:

(Թիրիլ Աղամանդը կը դարձնէ. ահարեկիչ լը-  
ռուրիւն մը կը տիրկ վայրկեան մը. յետոյ խա-  
չերը, զերեզմանաբարերը կը վերևան, բողոք  
զերեզմաններէն շողիի պէս արտահուում մը կ'եղ-  
չի, նախ երիար, վեհերու. տակաւ կը բարձրա-  
նայ, կ'առատանայ եւ տակաւ զարմանահարաց կը  
դառնայ, տակաւ տարածուերով զերեզմանատունը  
հուրիանման եւ զիշերային պարեզի մը կը վե-  
րածէ, ուր արշալուսին առաջին շողերը կը տա-  
րածուին: Յօղը կը պսպղայ. ծաղիկները կը  
բանան յրենց կոկնեները. Հովը կը մրւնց տե-  
րեւերուն մէջ. մեղուները կը բզզան. բոցուն-

Աերը կ'արթնան եւ իրենց երգերով կը հեղեղեն սյարտելը: Թիրիլ եւ Միրիլ ձեռք ձեռքի բռնած, հիացած, յանի մը յայլ կը յառաջանան ծաղիկներուն մէջ, դամբարաններու հետեւը վիճուելով: )  
**Միրիլ** — (խոտին մէջ նայելով) Ո՞ւր են մեռեալները:  
**Թիրիլ** — (իմ ալ նայելով) Մեռեալներ չկան . . . :

### Վ Ա Բ Ա Գ Ո Յ Թ



#### ՏԵՍԱՐԱՆ Գ.

ԱՊԱԴԱՅԻ ԹԱԴԱՀՈՐՈՒԹԻՒՆԸ

(Անսահման կաժուարդ սրահներ ուր կը կենան մանուկները՝ որոնք դեռ նոր պիտի ծնանին: Ամեն բան անիրական, հուրիի նման կապոյց զոյն զգեցած է: Ամբողջ տեղը լեցուած է կապոյց հազուած մանուկներու խումբերով. ոմանք կը խաղան, ոմանք կ'երազին, ոմանք կը խօսին. շատեր բնած են. շատեր ալ իրենց ապագայ զիւտերով զբաղած: )

(Զախ կողմէն կը մտնեն Թիրիլ, Միրիլ եւ Լոյլ. Կապոյց Մանուկները հետայրերութեամբ կը շշապատեն զիւելիք: )

**Թիրիլ** — Ո՞ւր ենք:

**Լոյլ** — Ապագայի թագաւորութեան մէջ. զեռ չծնած մանուկներու մէջտեղ . . . Հաւանաբար կապոյց թռչունը հոս պիտի գանհնիք:

**Թիրիլ** — (Կապոյց Մանուկի մը մօսենալով) Ի՞նչ ոլէս էք. (Կապոյց հազուածին հայելով մատը), ի՞նչ է առ:

**Կապոյց Մանուկը** — (Հպելով Թիրիլի զլաւրկին) Ա. Ա. Ի. Է. է:

**Թիրիլ** — Ասիկու իմ զիւտարկու է:

**Կապոյց Մանուկը** — Ի՞նչ բանի կը ծառայէ:

**Թիրիլ** — Բարեւելու, և անձընեւ եկած ատեն կամ ցուրտ ատեն . . . :

**Կապոյց Մանուկը** — Ի՞նչ ըսել է ցուրտ:

**Թիրիլ** — Երբ կը դոգաս, երբ ձեռքդ կը փշես առաքցնելու համար:

**Կապոյց Մանուկը** — Աշխարհի մէջ ցուրտ է:

**Թիրիլ** — Այո՛, երգեմն, երբ ձմեռ է, երբ կրակ չկայ:

**Կապոյց Մանուկը** — Ի՞նչու կրակ չկենայ:

**Թիրիլ** — Որովհետեւ ուուզ է, զրամ կ'ուզէ:

**Կապոյց Մանուկը** — Դրամը ի՞նչ է:

**Թիրիլ** — Ի՞նչ որ կը վճարենք, ոմանք ունին, ոմանք չունին:

**Կապոյց Մանուկը** — Ի՞նչո՞ւ:

**Թիրիլ** — Ոմանք հարուստ են, ոմանք աղքատ:

**Կապոյց Մանուկը** — Աչքերդ ի՞նչ կ'ըլլան, մարդարի՞տ կը չինին:

**Թիրիլ** — Ո՞չ, մարդարիտ չէ:

**Կապոյց Մանուկը** — Այդ այսերէդ վար սահածը ի՞նչ է:

**Թիրիլ** — Ոչինչ, քիչ մը չուր:

Կապոյս Մանուկը — Աչքերէ՞ն կուգայ :  
 Թիրիթ — Երբեմն՝ երբ կուլայ մարդ :  
 Կապոյս Մանուկը — Լալ ի՞նչ ըսել է . մարդիկ շատ  
 կուլա՞ն :  
 Թիրիթ — Փօքրիկ տղաք չեն լար . բայց փօքրիկ  
 աղջիկներ կուլան . հոս ալ կուլա՞ն աղջիկները :  
 Կապոյս Մանուկը — Ո՞չ :  
 Թիրիթ — Ի՞նչ են այդ մեծ կապոյտ թեւերը :  
 Կապոյս Մանուկը — Ասո՞նք : Աշխարհի վրայ ընե-  
 լիք գիւտիս համար են :  
 Թիրիթ — Ի՞նչ գիւտ . բան մը գտա՞ծ ես :  
 Կապոյս Մանուկը — Այո՛ , միթէ չե՞ս լսած . երբ  
 աշխարհ երթամ , պէտք է զանեմ այն բանը որ  
 երջանիկ կ'ընէ մարդը :  
 Թիրիթ — Կուառուի՞ :  
 Կապոյս Մանուկը — Գրեթէ լրացած է . կուզե՞ս  
 աեւնել :  
 Աւրիս Կապոյս Մանուկ մը — Իմինս ալ տեսնել  
 կուզե՞ս :  
 Թիրիթ — Այո՛ , ի՞նչ է տեսնեմ :  
 Երկրորդ Կապոյս Մանուկ մը — Երեսուն և երեք  
 դարմաններ կեսանքը երկարելու համար :  
 Երրորդ մը — Եկո՛ւր տես իմ մեքենաս որ առանց  
 թեւի՝ թռչունի մը պէս կը թռչի օդին մէջ :  
 Չորրորդ մը — Ո՞չ . ո՞չ . նախ իմինս պիտի տեսնէ .  
 իմ հնարքս լուսինին մէջ պահուած բոլոր գան-  
 ձերը կը գտնէ :  
 (Կապոյս Մանուկները խառնուելով) Թիրիթին

ջուրց ամեն մեկը կ'ըսէ .  
 «Իմս առաջ , իմս հիանալի է , իմս շաքարէ շին-  
 ուած է . միւտներունը բանազողութիւն է» եւն :  
 (Թիրիթի կ'հրաւայ եւ բոլորը կը դիտէ)  
 Կապոյս Մանուկը — (Քանի մը հսկայ մարզաւածա-  
 ղիկներու բեռին տակ կ'ամացած) Տեսէ՛ք իմ ծաղկիներս :  
 Թիրիթ — Սեղաններու չափ խոչոր են :  
 Կապոյս Մանուկը — Երբ աշխարհ երթամ , այս-  
 չափ խոչոր պիտի աճին անոնք .  
 Աւրիս մը — (Տանձի չափ խոչոր հատկիներ ունեցող  
 խաղողի ողկոյզ մը բռնած) Ի՞նչ կ'ըսէք իմ  
 պատուղիս :  
 Թիրիթ — Փունչ մը տանձեր :  
 Կապոյս Մանուկը — Ո՞չ . խաղողներ են . բոլորը  
 այնքան պիտի մեծնան երբ ես երեսուն տա-  
 րեկան րլամ :  
 Աւրիս մը — (Աեկի չափ խոչոր խնձորներու բեռին  
 տակ կ'ամացած) Եւ խմիններու . նայեցէ՛ք իմ իմանու-  
 ներուս :  
 Թիրիթ — Բայց ատոնք սեխեր են :  
 Կապոյս Մանուկը — Ո՞չ . ատոնք իմանուներ են :  
 Թիրիթ — Ո՞վ է այդ ձախ կողմի տղան :  
 Կապոյս Մանուկը — Ան որ աշխարհին ուրախու-  
 թիւն պիտի բեկէ :  
 Թիրիթ — Ի՞նչպէս :  
 Կապոյս Մանուկը — Գաղափարներու միջոցով  
 զորս մարդիկ գես չեն յլացած :  
 Թիրիթ — Այդ մատոր քթին վրայ հղող տղա՞ն :

**Կապոյս Մանուկը** — Անիկան ալ պիտի գանձ այն  
կրակը որ պիտի տաքցնէ աշխարհը, երբ ա-  
րեւի գալիսանայ :

**Թիվրիլ** — Ազդ իրար համբուրողնե՞րը .

**Կապոյս Մանուկը** — Անոնք սիրահարներն են .

**Թիվրիլ** — Ի՞նչ կը նշանակէ սիրահար :

**Կապոյս Մանուկը** — Ամբողջ օրը իրարու երես նա-  
յոցներ :

**Թիվրիլ** — Այդ մատը ծծող տղա՞ն :

**Կապոյս Մանուկը** — Ան ալ անարդարութիւնը աշ-  
խարհնե՞ն պիտի վերցնէ . շատ դժուար գործ է  
կ'ըսեն :

**Թիվրիլ** — Հապա այդ շիկահեր աղա՞ն , որ այն-  
պէս կը քալէ իրը թէ ուր երթալը չի գիտեր .  
կո՞յք է :

**Կապոյս Մանուկը** — Դեռ ոչ . բայց պիտի կուր-  
նայ . անոր վրայ աղէկ նայէ՛ . օր մը ան մահ-  
ուան պիտի յաղթէ :

**Թիվրիլ** — Հապա այդ քննողողնե՞րը :

**Կապոյս Մանուկը** — Բան մը կը խորհն :

**Թիվրիլ** — Ի՞նչ :

**Կապոյս Մանուկը** — Դեռ իրենք ալ չեն գիտեր :  
(Այս վայրկեանին Ժամանակը կը մտնէ)

**Լոյսը** — (Թիվրիլին միանալով) Եկուր սիւնին ետե-  
պահուինք . թող Ժամանակը մեզ չաեմնէ :

**Թիվրիլ** — Աս ի՞նչ աղմուկ է :

**Մանուկ մը** — Սրչալոյար կը բացուի . ասիկա այն  
պահն է երբ այն աղաքը որ այսօր պիտի ծնա-

**նին , երկիր կ'երթան :**  
**Թիվրիլ** — Ի՞նչպէս պիտի երթան . սանդուղ կա՞յ  
(Ժամանակը սեմի վրայ կեցած է )

**Ժամանակը** — Պատրա՞ստ են աննք որսոց ժա-  
մանակը եկած է :

**Մանուկները** — (Խրար արմկեղով) հոս ենք , հոս .

**Ժամանակը** — Եր աղջև խոնուող մանուկներնեն  
մէկիկ մէկիկ . . . Տասնեւերբորդ հավիճ մը . մի-  
այն ատաներկու հատ կ'ուզուի . աւելիի պէտք  
չկայ . Վիրդիլիսոփ օրերը անցած են . . . Աւելի  
բժիշկներ . արդէն պէտք եղածէն աւելի կայ աշ-  
խարհի մէջ . ուր են մեքենաց ետները . . . Աւզ-  
դամիտ , պարկեցա մարդ մը կ'ուզուի ու՞ր է  
ուզդամիտ մարդը : Հերոս մըն ալ կ'ուզեն  
անարդարութեան գէմ պայքարելու համար . . .  
եկո՞ւր , փոքրիկ արարած , զոր Սիրահար կան-  
ուանեն . սիրուհիդ միաս բարով բաէ : (Սիրահար  
տղաը կուզան եւ Ժամանակին աղջև կը ծրա-  
ւարուին )

**Առաջին տղան** — Պարօն Ժամանակ . աբտօնէ ան որ  
հետ ետ մնալ :

**Երկրորդ տղան** — Պարօն Ժամանակ . անտօնէ անոր  
հետ ետ մնալ :

**Ժամանակը** — Մնանար է :

**Առաջինը** — Աշխարհի մէջ մինակ պիտի միանք :

**Ժամանակը** — Հոգս չէ . ինձի ինչ որ հրամայուի  
ան կ'ընեմ :

**Երկրորդը** — Աշխարհի վրայ ամսնէն տխուր բանը  
պիտի ըլլամէ :

(Աշխարհ մեկնելի՛ տղավը կը մեկնիմ , Ժամանակը կը զոցէ դուռները . վերջին անգամ մըն աղ սրահին վրայ այժ պատճենու համար եւ կը նայի , եւ յանկարծ կը հշմարէ Թիրիլը . Միրիլը . եւ Լոյլը :)

**Ժամանակը** — (Զայրացած) Ի՞նչ է տա , հոս ի՞նչ կ'ընէք . ո՞վ էք դուք , ի՞նչու կապոյտ չեք . ի՞նչպէս ներս մտաք : (յառաջ կուզայ եւ իր մանգաղով կ'ըսպառնայ անոնց :)

**Լոյլը** — (Թիրիլին) Մի՛ պատասխաներ . . . ևս գըտած եմ Կապոյտ Թուչունը . վիրարկուիս տակ պահած եմ . . . փախի՞նք . . . Ագամանդը դարձուր , մեր հետքը պիտի կորսնցնէ ան :

Ա Ս Տ Ա Զ Յ Յ Յ

## Ե. ԱՐԱՐՈՒԱԾ

### Ա. ՏԵՍԱ ՌԱՆ

ԲԱԺԱՆՈՒՄԸ

(Բեմը կը ներկայացնէ պատ մը՝ փոքրիկ դուռով մը. արեալոյս է:)

**Լոյլը** — Տեսնեմ պիտի կրնա՞ք գիտնալ թէ ո՞ւ բ նոր : Թիրիլ — Չեմ զիտեր :

**Լոյլը** — Չեմ ճանշնար այդ պատը և փոքրիկ դուռը : Թիրիլ — Կարմիր պատ մը և կանանչ դուռ մը սոսկ :

**Լոյլը** — Եւ այդ բան մը չի յիշեցներ քեզի .

Թիրիլ — Ինձի կը յիշեցնէ Ժամանակին մեղի դուռ առ ցուցնելը .

**Լոյլը** — Ի՞նչ արտակարգ են մարդիկ երբ կ'երազնեն . իրենց ձեռքն անզամ չեն կրնոր ճանշնար . ճիշա այն տունն է զոր տարի մը տոաջ թողուցինք , ձեր սիրելի տունը .

Թիրիլ — Ետ զարուգ համար ուրախ չի՞ս , Լոյլ . ի՞նչ կայ , բաւական դադկացած կը թուխա . ի՞ւա՞նդ ես :

**Լոյլը** — Բան մը չէ զաւակս , քիչ մը վշտացած եմ որովհետեւ ձեզմէ պիտի բաժնուիմ . տարին կը լրանայ . ես այլեւս հոս գործ չունիմ . Ոզին պիտի զայ և Կապոյտ Թուչունը պիտի պահանջէ ձեզմէ :

**Թիթիլ** — Բայց ևս չունիմ կապոյա՛ Թոչունը . . .  
Յիշողութեան Երկրինը՝ սեւցաւ . Ապագայինը՝  
կարմրեցաւ . Գիշերինը՝ մեռաւ . իսկ Սնտառինը՝  
չի կրնար բռնել . . . Միթէ ի՞մ յանցանքս է երբ  
անմնք գոյն կը փոխեն . կամ կը մնունին . կամ  
կը փախչին . Ոզին պիտի բարկանա՞յ:

**Կայսը** — Ինչ որ կրնայինք ըրինք . . . : Այնպէս կը  
թուի թէ Կապոյա Թոչունը գոյութիւն չունի ,  
և կամ երբ վանդակուի՝ գոյնը կը փոխէ . . . :

**Թիթիլ** — Ու՞ր է վանդակը :

**Հացը** — Ա՞մ, տէր իմ . ինչպէս որ ինծի յանձնուեւ-  
ցաւ , այնպէս ող քեզի կը յանձնիմ առանց  
անոր ձեռք դպցուցած ըլլալու :

(Հացը, Կրակը, Զուրը, Կարը կը մօսենան Թիթ-  
իլի եւ Միթիլի մնաֆ քարովի համար):

**Հացը** — Յիշեցէ՞ք, իմ տէրերս, որ ևս Կրակին և  
Զուրին հետ Մարդուն ամոնէն հին և հաւատա-  
րիմ ընկերն եմ :

**Կրակը** — (Բուռն օհն համբուրելով տղաքը) Մնաք  
բարով Թիթիլ և Միթիլ :

**Միթիլ** — Օ՛հ, օ՛հ, զիս կ'այրէ :

**Թիթիլ** — Օ՛հ, օ՛հ, քիթս այրեց :

**Լոյսը** — Եկո՛ւր, կրակ . մեղմէ աղոց աղբուցքը :  
Յիշէ թէ դուն ծխնելոյիդ մէջ չես :

**Կրակը** — Եերեցէ՞ք, ալ չեմ ընկը . . . : Մի՛ մասնաք  
զիս . ևս ալ մարդուն բարեկամ եմ . ձմեռը ձեզ  
պիտի տաքցնեմ , և շաքանակ կարմրինեմ ձեզի  
համար :

**Զուրը** — Ես ձեղ պիտի համբուրեմ առանց ցաւցը-  
նելու , շատ փափկօրէն :

**Կրակը** — Զգուշացէ՞ք ձեղ պիտի թրջէ :

**Զուրը** — Ես սիրալիր և բարի եմ մարդերու հանդէպ:

**Կրակը** — Հապա քու խեղդածնե՞րդ :

**Զուրը** — Միթեցէ՞ք ջրհորները , ունկնդրեցէ՞ք առ-  
ուակներուն . . . ևս միշա հոն պիտի ըլլամ . երբ  
իրիկունը աղքակրին քով կը նստիք , աշխատե-  
ցէք հասկնալ թէ ինչ կ'ըսէ ան ձեզի . . . աւա՛ղ  
շատ չեմ կրնար խօսիլ , արցունքներս կ'արգի-  
լեն խօսելէ :

**Կրակը** — Բաւական է , բաւական խօսածներդ , ամ-  
բողջ պարաը հեղեղեցիր . ես չեմ կրնար լողալ :

**Շաբարը** — Եթէ ձեր յիշողութեան մէջ փոքրիկ ան-  
կիւն մը ունիք ինծի համար , յիշեցէ՞ք որ իմ  
ներկայութիւնս միշա քաղցր եղաւ ձեզի համար .  
միա՞ք բարով :

**Լոյսը** — Կարգը ինծի եկաւ , զաւակներս . եկէ՞ք  
վերջին անգամ մը համբուրեմ ձեզ :

**Թիթիլ** և Միթիլ(Յղանցին կախուեղով)Ո՛չ , ո՛չ , ո՛չ :

**Լոյս** , մեղի հետ կեցիր , մեր ծնողքը բան չըսեր :

**Լոյսը** — Աւա՛ղ , չեմ կրնար կինալ . . . ես Զուրին  
նման ձայն չունիմ , այլ միայն պայծառութիւն՝  
զոր մարդ չի հասկնար . արայց ես կը հսկեմ մար-  
դուն վրայ մինչեւ իր կեանքին վերջը . . . Երբէք մի՛  
մոռնաք որ ե՛ս ձեզի կը խօսիմ ամեն լուսնի լոյ-  
սով փալիլով ասողով , ամեն ծագող արշալոյսով ,  
ամեն վառ լամբարով , ձեր հոգին ամեն լու-

տաւոր խորհուրդներով . . . : Ահա գուռը բաց-  
ուեցաւ, մտէ՛ք զաւակներս, մտէ՛ք (Դուռը կը  
գոցէ տղամիերուն եւեւին: Վայրկեան մը բեմը կը  
պարպուի. յետոյ պատը եւ փորիկի դուռը ներ-  
կայացնող տեսարանը կրկին կը բացուի բեմին մէջ-  
եղ եւ կը յայտնէ վերջին տեսարանը:)

## ԱՀԱԹԵԱԾ

### ՏԵՍԱՐԱՆ Բ.

#### ԶԱՐԹՆՈՒՄԸ

(Տեսարանը նիւդ նոյնն է ինչ որ Ա. Արարու-  
ածին մէջ, միայն առարկաները, պատերը, մբնոլորտը  
անբաղդատելիօրէն բարմ կը բուին, աւելի զուարը  
եւ մոզական. առաւօտեան լոյսը ներս ինկած է պա-  
տուհաններէն. ձախ կողմին խոր բունի մէջ ինկած են  
Թիթիլ եւ Միթիլ:)

(Կը մտնէ մայրենին: Մայր Թիթիլի:)

**Մայրը** — Ելէ՛ք, ծոյլ տղաք . չէ՞ք ամշնար. ժամը  
ութը զարկաւ և արեւը ծառերուն զագալին  
է . . . Տէ՛ր Աստուած, ինչպէս կը քնանան . . .  
(Կը ծոյի եւ կը համբուրկ:)

**Թիթիլ** — (Արքնացած) Ի՞նչ . . . Լո՞յս . . . Ո՞ւր է . . . ո՞չ,  
ո՞չ . մի՛ երթար:

**Մայրը** — Լո՞յս, հարկաւթէ լոյս է առաւտուին ի վեր. .  
ի՞նչ ունիս զաւակս բաւական կուրցած կ'երե-  
ւիս

**Թիթիլ** — (Աչեղը շփեղով) Մամա, գո՞ւն ևս (տղամը  
կ'լսկին իրեմց ճամբուրութեան մասին բաներ  
մը խօսիլ. մայրը կը զարմանայ. կը կարծէ որ  
տղամը կը զառանցեն եւ խնեղեցած են. արտա-  
ռեղով) «Երէկ զիշեր հանգիստ քուն դրի զա-  
նոնք, այս առաւտօտ բան մը ունին. չեն գիտեր  
թէ ինչ կ'ըսն. ճամբորդութեան մը մասին  
խօսք կ'ընեն. կ'ըսն թէ տեսած են իրենց մնջ  
մայրն ու մեծ հայրը որպէս մեռած են» . կը  
հարցնէ տղաքներուն. «Այս ամենը այս զիշեր  
երազեցի՞ք:

(Կը մտնէ դրացի Պեղիմկօր, պղտիկ ծեր կիմ մը  
որ Ա. Արարուածի Ողիկն կը նմանի:)

**Գրացին** — Բարի լոյս գոյ վրանիդ. չնորհաւոր  
Ծնունդ:

**Թիթիլ** — Ողին է.

**Գրացին** — Եկեր եմ քիչ մը կրակ ուղեղու ձեզմէ.  
շատ ցուրտ է այս առաւու . . . Բարի լոյս աղաք-  
նիրս:

**Թիթիլ** — Ողի Պէրիլում, Կապոյտ Թուչունը չի կըցի  
գոհնել:

**Գրացին** Ի՞նչ կ'ըսէ:

**Մայրը** — Ինձի մի՛ հարցներ, ինչ ըսկենին չեն զի-  
տեր:

**Թիթիլ** — Ողի Պէրիլում, մեզի չես բարկացած:

**Մայրը** — Գրացի՛, ինչպէս եղաւ ֆորբիկ աղջիկ:

**Գրացին** — Դեռ անկողինն է. բժիշկը կ'ըսէ թէ ջղա-  
մին տկարութիւն ունի. զիտեմ թէ ինչ բան կրնայ

նայ բուժել զայն . միտին այս առաւօտ ուղեց  
զայն . իր Ծնունդի տուփը :

**Մայրը** — Սյո՛ , գիտեմ , Թիլթիլին թռչունը ըսել  
կուզես . . . լաւ , Թիլթիլ , այդ թռչունդ խեղճ  
աղջկանը պիտի չտա՞՞ վերջապէս . դուն անոր  
վրան անգամ չես նայիր , մինչդեռ խեղճ աղ-  
ջիկը կը մեսնի անոր համոր :

**Թիրիլ** — Իրաւ է . . . ո՞ւր է իմ թռչունս . հոն է  
վանդակը . Միթիլ , կը տեսնե՞ս վանդակը . Հա-  
ցին կրած վանդակն է . այո՛ , այո՛ , նոյն վան-  
դակն է . բայց միայն մէկ թռչուն կայ մէջը .  
միւսը կիրա՞ւ արդեօք . . . Կապո՞յտ է . . . բայց  
իմ աղաւնիս է . . . աւելի կապուտցած բլալու  
է գնալէս ի վեր . . . ատիկա կապոյտ թռչունն  
է զոր կը մնառէնք . . . այնչափ հեռուն դա-  
ցինք . մինչդեռ ան հոդ է եղեր . . . (վանդակը  
կախուած տեղէն վար կ'առնէ եւ դրացին տաղմ)՝  
Ահաւասիկ , տիկին Պէրլինկօթ , դեռ բաւական  
կապոյտ է , շուտով աղջկանդ տուր :

**Թիրիլ** — (Հօր եւ մօր դառնաղմ) Տանը ինչ ը-  
րած էք . ճիշդ մեր թողուցածին պէս է . բայց  
աւելի գեղեցկացեր է . ամեն բան նոր է և փայլ-  
լուն :

(Դուռը կը բաղինեն)

**Թրացին** — (Շաս գեղանի աղջկան մը ձեռքին բլու-  
նած ներ կը մտնէ . աղջիկը կուրծին սեղնած  
է Թիրիլին աղաւնին) Կը տեսնէ՞ք հրաշը :

**Մայրը** — Սնկարելի . . . կրնա՞յ քալել :

**Թրացին** — Նոյնիսկ պարել , նոյնիսկ թռչիլ , երբ թըռ-  
չունը տեսաւ , ցատկեց անկազինէն գէպի պա-  
տուհանը տեսնելու . թէ Թիլթիլին աղաւնին է . . .  
յստոյ հրեշտակի մը պէս գէպի փողոց նեստուե-  
ցաւ և չունչս հազիւ հսա ասի :

**Թիրիլ** — (Աղջիկը դիտեղով) Ո՞քան կը հմանի Լոյսին .

**Թրացին** — (Աղջիկը Թիրիլին բազուկներուն միջ հը-  
րեղով) գնա՞ աղջիկ . Թիլթիլին չնոդհակալու-  
թիւն յայանէ :

(Թիրիլ վախցած , յայլ մը ես կ'երրայ .)

**Մայր** — Թիլթիլ , ի՞նչ ունիս . կը վախնա՞ս փոքրիկ  
օրիորդէն . և կո՞ւր , աղուսոր համբոցի մը սուր  
անոր . գուն ամչկաս չէիր . . . ուրիշ մըն ալ . կը  
թուի թէ պիտի լսա , հէ՞ :

(Թիրիլ աղջիկը համբուրելու վեց , իյէ մը կոշտ-  
օրէն , վայրկամ մը կը կենայ անոր առջիւ , եւ  
երկու սղալը իրարու երես կը նային առանց խօ-  
սելու . յետոյ Թիրիլ աղաւնին զդուխը կը շոյէ .)

**Թիրիլ** — Քաւական կապոյտ է :

**Աղջիկը** — Սյո՛ , շատ կը սիկնմ զայն :

**Թիրիլ** — Սւելի կապոյանիրը տեսած եմ . բայց ինչ  
որ ալ ընես չես կրնաք բռնել զանոնք . բան մը  
կերա՞ւ :

**Աղջիկը** — Ոչ գեռ . ի՞նչ կ'ուաէ :

**Թիրիլ** — Ուեւէ բան . ցորեն , հաց , եղիպատացորեն ,  
մարախ :

**Աղջիկը** — Ի՞նչպէս կ'ուաէ :

**Թիրիլ** — Կառւցով . տո՞ւր ոք ցուցնեմ քեզիւ . (կաշ-

խատի աղջկան ձեռքին առնել աղաւմին օգուտ  
բաղեղով իրենց շարժումներու դեղեւումնեւ կը  
փախսի եւ կը բռչի : )

**Ս.ՊՉԻԿԵ** — (Յուսահատութեան միջ մը արձակերպ)

Մայր, մայր, վախուաւ, վախուաւ : (կը հեկեկայ.)

**Թ.ՓԻՐԻՒ** — Հոգ չէ . մի՛ լար . կրկին պիտի բռնիմ զայն .  
(բեմին առջեւ զալով եւ ունկնդիրներուն խօսե-  
լով:) Եթէ ձեզմէ մէկը գանէ զայն, բարի պիտի  
ըլլայ զայն մեզի վերադարձնել . . . Մեր երջան-  
կութեան համար պէտք պիտի ունենանք անոր  
վերջը :

Ա.Ա.ՏԱԹՈՅԱՆ

Գ.Ա.Բ.Ա.Գ.Ջ.Ց.Ց

504

ՀՀ Ազգային գրության  
պետական համակարգ



NL026475

6624